




# ԴՊՐՈՑԱԿԱՆ Հ Հ

Հ Հ Հ Հ ԲԱԺԻՆ

↔ ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՏԱՐՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ ↔



## ԼՈՒՍԱՊԱՏԿԵՐԻ ՎԵՐԱՌԻԾՈՒՄԸ

Ա.Ա.ՏՂԱՔԸՆՈՒԹԵԱՆ ՄԷջ

Լուսապատկերի վերլուծման սկզբունքը՝ ներք ծանօթ են: Գիտենք որ բորբոքեալ կազէ մը արձկուած լոյսը՝ լուսապատկեր մը կու տայ որ ձևացած է փայլուն գիծերէ, որոնց գոյնէն և խմբումէն կը ճանչնանք այդ կազին բիմիական բաղադրութիւնը, Հաստատուն կամ հեղուկ մարմններն իրենց հրաշէկ վիճակնուն մէջ, ընդհակառակն, միաշար լուսապատկեր մը կու տան անզօր գոյներով, որ միշտ նոյն է ամեն նիւթոց համար ալ. միայն թէ այդ լուսապատկերին մէջ ձգուած կան մութ զիծերու հետքեր, երբոր շոգեղէն գուլորշի մը ընդհաստ լուսաւոր վառարանէն արձկուած ճառապայթներուն մի ցանին իրենց ընթացքէն, այն ատեն այդ մութ զիծերը կը յատկանշեն այն շոգեղէն գուլորշին որոնք կը շրջապատեն հրաշէկ մարմինը, Անա այսպէս, այն սկ զիծերն որոնք Ֆրառուէնոփէրի զիծք կ'ըստուին, և հազարաւորներ կը ճամրուին անոնցմէ արեւոն լուսապատկերին մէջ, մեզի կը սուվեցնէն թէ ինչ բանէ կը բաղկանայ արեւոն մթնոլորտը: Ասոնք կը հաւաստեն մեզի, մէկ խօսքով, թէ զմեզ լուսաւորով ասսոլը բաղադրուած է այն նիւթէն որով երկիրս զանգեալ է, վասն զի հոն կը գտուին երկրիս տարեւաց մեծագոյն մասը:

Հաստատուն աստեղաց լուսապատկեր-

ներն շատ նմանութիւն ունին արևուն լուսապատկերին հետ Անոնք, յայտնի է, հաստատուն մարմիններ են մերինին պէս, շրջապատեալ կազային մթնոլորտէ որ կը պարունակէ երկրային տարերաց բազմաթիւ հոյլ մը՝ շոգեց վիճակի մէջ: Հ. Աէգակի կարծիքով, կարելի է զանոնք դասակարգել չորս գլխաւոր տիպարներու, որոնց իւրաքանչիւրը կ'իշխնէ երկնքի մասնաւոր սահմանավայրերու մէջ: Առաջին տիպարն կը բովանդակէ իր մէջ սպիտակ կամ կապոյս աստղերն, ինչպէս Արբիոս և Վէկա, որ յատկանից ունի ցանի մը ստուար մութ զիծերը, որոնց շատութիւնը ցոյց կու տայ ջրածինի գոյութիւնը բարձրասարձան օդախառնուումով մը: Երկրորդ տիպարն կը բովանդակէ իր մէջ զեղին աստղերն, այնպէս որ Այծն և Արբառորուն իրենց լուսապատկերներուն նուրը և քազմաթիւ զիծերուն պատճառաւ, կազմութեան տեսակէտով, շատ աւելի կը մօտենան մեր արևուն: Այս երկու տիպարներն հաւանարէն կազային մթնոլորտ ունին վար աստիճանի օդախառնուումով:

Բացի սակաւաղէպ զարտուզութիւններէ, երկրիս տարրերէն ամենէն աւելի առատ զտնուողներն աստղերուն մէջ՝ յատկապէս անոնք են որ կարևոր կը համարուին մեր մոլորակին վրայ եղած կեանցի գոյութեան համար, և են ջրածին, նատրոն, մազնէսիս, երկաթ են... և ամեն հաւանականութիւն կայ ենթազրիլու-

որ այս մարմնոց մթնոլորտները լի են չըային գոլորշիներով։


Աստղերը կը նմանին, հետեւաբար, մեր արևուն՝ իրենց կազմովիքան ընդհանուր յատակազծով, բայց այս յատակազծի միութեան հետ՝ կան անհատական բաւական որոշիչ է տարբերութիւններ ալ, որոնք կը տեսնուին արդէն շատ մը աստղերու գուսաւոր ըլլալին։ Լուսադէտը մեզի կը սովորեցնէ որ աստղերուն այդ գոյնները առաջ կու գան երկնային մարմինները շրջապատկող կազմային պատեանէն։ Իրենց մթնոլորտին մէջ առկախ եղած գոլորշիներն մարելու ազդեցովիքին ունենալով, բորբոքալ վաստարաններէն արձկուած՝ ճերմակ լոյսը բաղկացնող ճառագայթներուն մէկ մասը կը նշանակէ թէ ինչ ինչ գոյններ՝ որոնց ընաւ նուազած չեն, ամելի տիրող են մինչեւ մեզի հասած լոյսին մէջ, և սկիզբէն ի վեր կարմիր, դեղին, կապոյտ կ'երկին մեզի, ինչպէս գունաւոր ապակիէ անցուած լոյսը։ Կարմըրագոյն աստղերն մթնոլորտ մ'ունին որ կ'անհետացնէ կանաչ և կապոյտ ճառագայթներն էսապուտագոյն են այն աստղերը, որոնք զիկուած են իրենց կարմիր և դեղին ճառագայթներէն, և այսպէս ըստ կազմի։

Երկնիք երեսը երբեմ նոր աստղեր կը տեսնուին, որոնց ապա կը շիջանին։ Լուսապատկերի վերլուծումը գոհացոցից բացարութիւն մը կու տայ այն երեսովին։ ... Յամին 1866 մայիս 12ին անդղիացի աստղակէտ արդուստասէլ մը՝ յանկարծակի ստուգեց որ երկրորդ կարգի ստոր մը բռնկած էր Հիսիսային Պասկ համաստեղութեան մէջ։ Ամսոյն 15էն սկսեալ աստղագէտ մը կրցաւ իր լուսագէտը ուղղել նոր աստղին վրայ։ Նախ ստորգեց որ հոն երկու վերագիր լուսապատկերներ կային։ Մէկ լուսապատկերը սովորական, միշար, բարակ և մութ զիծերով էր, նման բոլոր աստեղաց մէջ եղանակրուն, իսկ միան կազմային լուսապատկեր մ'էր չորս փայլուն զիծերէ կազմուած՝ որոնց երկութը ջրածինի յատուկ էին։ Աստղին

փայլը արագարար կը նուազէր։ Ճամաներ կու օրուան մէջ երկրորդ կարգէն՝ ութերորդ կարգի մեծութեան իջաւ։ Լուսապատկերին ըննութիւնը ոչ մի տարակոյս չի թողուր զննուած նիւթին ըննութեան վրայ։ Աստղ մ'է ան, որ յանկարծ շրջապատուած է բորբոքեալ ջրածինէ։ Հաւանորդէն հրաշնչութիւն մը տեղի ունեցած պիտի ըլլայ և կազի մնծացանակ զանգուած մը գուրս ժայթքած, որ կ'այրեր աստղին մակերեսութիւն վլայ բաղադրութիւն մը կազմելով՝ ուրիշ մի քանի տարերաց հետո Աղաւարհ մը՝ հրոյ ճարակ եղած է, ինչպէս Սողոմ և Գոմոր։ Կազի պաշարը սպասելով՝ բոցերն զարդեր են և աստղը ին նախկին վիճակն ստացեր է։ Միւս կողմանէ չմոռնանք որ այս հրզենը գուցէ շատ զարդէրէ ի վեր՝ արդէն իսկ մարած էր։

ԽԱԿԱՑՈՒՅՈՒՆ Նախարարաց Աշխարհաց։

— \* —



## ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՒՐԱԳԱՎԱԾԱՌԱԴԵՍՔ

ԲԱՏՈՒԱՅԻ ՄԷՋ

Վենետիկոյ հայկական նուազահանդէսը՝ նախաձեռնարկն եղաւ Բատուայի մէջ սարբելու համար աւելի շքել մը՝ ի նպաստ տեղական կարմիր կաշին, Նախաձեռնողն էր Բրոֆը. Ասպետ Երաւան Արօտանան, Նախկն ասպետը Մուրաս Թափայէկն վարժարասի, որ իր անձնական ծախթերովն կազմակերպեց այս թէ հայունափական և թէ բարեկործական հանդէսը։ Տեղական և շրջակայ ընտիր գանակարգի բազմութիւն մը, որոնց մէջ յիշելու է Բատուայի և Խովկոյի եպիկոպոսները, զինուորական և քաղաքական անձններն, եցուած էին վերտի հոյակապ և ծխագրուած թատրոնին մէջ։ Հանդէսը բացուցաւ իտալացի հայասէր կասբերինի բուռն և եռանդնամորք ճառագայթ այսուով, որ համաստական կիւրագրաքից երկու աստղերը, որոնց շուրջ կազմային լուսապատկեր մ'էր

1. Անշահ ճառագրութեան պատճառաւ որ զմէշ և քամէշ աստղերէն, իրենց արձկած լոյսը մեզի տարբենը կամ նոյն իսկ տարեր ետքը կը հասնի.